

## ՌԻՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹԻՒՆԵՐ ԿՈՐԻԻՆԻ ԺՈՒՐԶ

Ա.

### ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ ՄԸ

Մէկդի զնելով Հայաստանի հողին վրաւ ապրած վաղեմի քաղաքակրթութիւններն ու հինաւորց ցեղերը, Հատեան, Նախրեան, Խալպեան կամ Աւրարդեան, և է-րդ դարուն Ն.Ք ասոնց յաջորդող նոր եկորսները, Արեւմուտքէն՝ Փափւզացիք, Հիւսիս-Արեւելքէն՝ Սկիւթացիք, և Արեւելքէն՝ Իրանեանց մեծ հոսանքէն հատուածներ, որոնց ամենուն խառնուրդը բոլորովին նոր եւ տարբեր գունաւորում մը առւաւ բնակչութեան, նոր ժամանակի Հայութեան կազմութիւնը, նկարագիրը և նոյն իսկ պիտի ըսենք ճակատազիքը քաջ ըմբռնելու համար հարկ է խորամուխ, մանրախոյզ ուսումնասիրութեան առարկայ ընել հետեւեալ վեց կոթողային թուականները և անոնց շուրջ անցած բաղդորոշ անցքերն ու դէպքերը, որոնց վրայ վրայ վեր է վերոյ, աղօտ, թերակատար ծանօթութիւն միայն արուած է ցարդ:

1). 550 Ն.Ք. Վերջ մարական-պարսկական տիրապետութեան որ տեւեց գրեթէ երեք դար, աւելի ճիշդ 275 տարի:

2). 189 Ն.Ք. Վերջ Սեւեկեան տիրապետութեան, 150 տարի.

Երբ այսպէս մօտ է դար օտար տիրապետութեան ներքեւ իբր ծառաւ (vassal) իշխանութիւն ապրելէ հաքը, և մէկ կողմէ Սեւեկեանց ու միւս կողմէ իրանեանց ազգեցութեան ներքեւ իր յամբ զարգացումը ունենալէ ետքը, Հայաստան յանկարծ անկախութեան բաղդին վիճակեցաւ, ոչ բնաւ իր սեփական ուժով վեհապետին լուծը թօթափելով, ալլ արտաքին մեծ պատմական դէպքի մը բերամբ, այն է զոռմի ընդհարումովը Մեծն Անտիոքոսի հետ, որով Հոռմ Հախչախիչ յաղթութիւն մը տարաւ իր հակառակորդին վրայ Մագնիսիոյ մօտ (արդի Մանիսա) և ամենածանր պայմաններով դաշնազիր մը պարտաքեց անոր, որոնց մէջ էր նաեւ հրաժարիլ Տաւրոսէն անդին երկիրներու վրայ

ունեցած տիրապետութեանէն: Պատմութեան արձանազրած այս նշանակալից և բաղդորոց դէպքին շնորհիւ որ նոր մեծ պետութիւն — Հոռմէ — բերաւ Յառաջակողման Ասիու տեսարանին վրայ: Սեւեկեանց տիրապետութեան առկա գտնուողերկու հայ երկիրներ, ի մէջ այլոց, ազատ հաշակուեցան, այն է Փոքր Ծոփքի և Երասիսի հովանութիւնները, և առոնց իրանազդի հրամանատէրները իրենց նախկին տիրոջմէն անկախ թագաւորներ ձեւացան, հաւանութեամբ Հռոմի Ծերակոյտին, — առաջին իրական անկախութիւնը հայ հողի վրայ հալտեան-Ուրարտեան թագաւորներուն ստուգիր մեծազօր, մեծափառ և մեծազոր հարըստութեան տնկումէն ետքը, յաջորդող 420 տարիներու հպատակութենէ յետոյ:

3). 90 Ն.Ք. Բայց այս երկու երկիրներու բնակչութիւնը բոլորովին տարբեր տարբերու խառնուրդ էր, և երկու երկիրները (Փոքր Ծոփքի և Երասիսի հովանին) մեծապէս կը զանազանէին մարտական ուժի, քաղաքակրթութեան աստիճանի եւ այլ հանգամանքներով, որոնց մէջ Ստրաբոն զանց չըներ իիշել լեզուի տարբերութիւնը: Այս երկու թագաւորները՝ ձեռներէց և երկրատեհնչ — իսկոյն ձեռնարկեցին ընդարձակել իրենց սահմանները՝ իրենց շուրջի տկար ժողովուրդներէն զինու զրութեամբ գրաւելով զաւառներ, բայց Երասիսի հովանի երկրին բարզաւածումը և մանաւանդ զինուրական ուժը աւելի յառաջդիմուով և գիրակշիռ հանդիսանալով քան Փոքր Ծոփքինը, առաջինին թագաւորներէն Սեւեկան զան ելլելէն յիշ ետքը, 90 լն Ն.Ք., յարձակեցաւ Փոքր Ծոփքի վրայ, լազմեց անոր Արդանէս թագաւորին, սպաննեց զայն, ու զրաւելով անոր երկիրը, յառաջ բերաւ Միացեալ Հայաստան բռնարար, ծանօթ նշանաբանին ըլլումով, «L'Union fait la force» պիկամարքեան մեթոսով, մէկ ազգ

կապելով Արածանիի վրայ. Արշամուշատէն ազգ մը բլլալու խրսխա գիտակցութիւնը մինչեւ Արտաշատ իսկ Յուստինոսի վկայութեամբ — Գիբք ի՞ն. 2 — Կապադովկիալէն մինչեւ Կասպից Մով տարածուած երկրին վրա բնակող բաժանեալ ժողովուրդները, որոնք այս միացման շնորհի ոչ միայն քաղաքականորէն մէկ ազգ եղան, այլ սկսան մէկ լեզու խօսիլ, կ'ըսէ Ստրաբոն, անշուշտ շափականցով լեզուական միութիւնը, որ յամորիէն միայն կրնայ յառաջացած բլլալ արկ երկու տարբեր զարգացումով լեզուներուն մէջ, որոնց մէկը արեւմտեան ազգեցութիւն կրած էր, իսկ միւսը առաջ անզամ եղած բառերու տեղական տարբերութիւններու կ'ակնարկէ, «յորժամ մէկ ասեմբ թէ սիք չնչէ, Ստորնեայք — Ստորին գաւառներու Հայք — ասեն՝ այս չնչէ»: Երասխի հովանին Հայաստանը կը ճանչցուէր «Վերին Հայաստան», Փոքր Մոփքինը «Վարի (Ստորին) Հայաստան»:

Այս թուականէն (և ոչ կանխագոյն) սկիզբ կ'առնէ Հայաստան անուանակոչութիւնը զոր միացեալ նորակազմ ազգը իր վրայ առաւ չոս երկար կը լինի այս տեսութեան առաջնորդող ցուցումները պարզեւ: Սակայն մէկ զիտագութիւն մը չենք կրնար չընել Մ'նձն Տիգրանի թագաւորութիւնը աղարառող արժկուող, անոր ճշմարիտ մեծութիւնը թեթեւցնող քննազատներուն դէմ եթէ արդարեւ կարճօրեայ վաղաւեր եղաւ իր երկրակալութեանց, զինաւան վառքի, մեծութեան չըշանք, տեսելով միայն 25 արթ, կարսնցնելով զրաւած բոլոր երկրները, վերադառնալով իր թագաւորութեան սկզբին սահմաններուն, հուսկ ուրեմն ունենալով իր կողքին զերակցիոնութեամբ երկու պետութիւններ՝ Արեւմուտքէն Հռոմ և Սբեւելքէն Պարթեաստան ու ասոնց «ազգեցութեան ոլորտ»ը դառնալով, եթէ այսպէս առ յաւէտ օզոս ցնդեցաւ Յառաջակողման Ասիօյ մէջ Կիլիկիայէն մինչեւ Կասպեան Մով մեծ կայսրութիւն մը հիմնելու վառաւենչիկ երազը, որ պահ մը այնքան մօտ եկաւ իրականացման սակայն միւս կողմէ պէտք չէ մոռնալ թէ իր հիմնած միացեալ Հայաստանը, հաւ ազգին ճակատագրին վրա անհաշուելի անչափ ազդեցութիւն ունեցող իր զործը, դարաւոր կեանք ունեցաւ և զեռ կ'ունենայ, իրը իտէալ մեալով անխախտ և անչնչելի: Ինքնակաց ինքնուրուն և մեծ

պահեց Հայք, առյօնուց, մինչդեռ Յառաջակողման Ասիօյ այնքան ժողովուրդներ, ինչպէս Պոնտացիք, Կապադովկիացիք, Բիթանացիք և ուրիշներ, չկրցան, կամ չուզեցին պահել իրենց ուրոյն գոյութիւնը իրը ազգ՝ համ և հաւան նոյն իսկ զա խառնուեկու և ծուլուելու Հոռմէական Կայսրութեան մէջ, Փայթ շընելով աշխարհիս երեսէն անհետանալ իրը առանձին ազգ:

4) Յ. Բ. — Զորբրդ րազգորոշ թուականն է աս՝ նոր Հայութեան համար, իրը կոռախնձոր Հայաստանի մէջ զերակցիոն զիրք բռնելու համար Հռոմ և Պարթեաստան երկարատեւ ոգորումներէ յետոյ երկուքն ալ պարտուած, Ներսն Կայսր նոր ուղղութեամբ իմաստուն քաղաքականութիւն մը որդեզրեց համաձայնութեան զալով Պարթեւ ինքնակալին հետ որ Պարթեւ Արշակունինուն կրտսեր ճիւզը նոտի Հայաստանի զահին վրայ բայց Հռոմէ վաւերացման պայմանով, Հայաստանի թազը ճիր, պարզեւ (donum) ճանչցուելով Հռոմի կայսեր կողմէ որ «կարող է առաջ և հաւ առնել Հայաստանի թազը» (Դիոն Կասիոս, Կ. 3): Կոհացում տրուեցաւ Պարթեւներուն դարաւոր հետապնդումին, բայց Հռոմ Ճ'ոնթափ չեղաւ արդեամբ թ'չ Հայաստանով եւ ո՛չ Հայաստանով յւ ո՛չ Հայաստանի զահակալով շահազրպուելէ, ընդհակառակն աւելի քան երեք Հռոմ ամէն ճիր թափեց երկուքն ալ իրեն կապելու ամենասերտ կապերով: և իրեն «մեծ ու սիրելի զաստակերտ» նկատեց Հայաստանը (1):

(1) Ներոնի այս նոր ուղղութեամբ իմաստուն քաղականութիւնը, անոր շարժառիթները, ինտեւլանքը, տեսութեամբ անկ եղած մտադրութիւնը չէր ստացած մեր մէջ, եւ ուրախութեամբ մեսայ Հանդէս Ամսօրեայի Ֆրութիւն մէջ (1929) Տոք. գերներ ճուրի խորունկ ուսումնասիրութիւնը Ներոն կայսեր Արեւելքի նկատմամբ բռնած բաղաքսկանութեան վրայ: Գիտուն տոքուրը յատկապէս կը յիշէ այս նիեթին վրայ անգիտացի շննաքրաբնի քննական ուսումնասիրութիւնը որուն գլխաւոր հայեացքին հաւանող է, բայց շննաքրաբնի մեզ համար այնքան շահազրպիւ գիրքը լոյս առևած է 26 տարի առաջ Life and Principate of Nero, by W. Henderson, 1915, զոր մակարածան ուշի ուղով պէտք է վիրճանէ Հայ Ազգի պատմութեան ո եւ է յուրջ պարապով մը:

Ներոնի այս կարգադրութիւնը Հայաստանի խնդրոյն նկատմամբ հետո տարուան անընդհատ խաղաղ կեանք ապահովէց մշտախոսվ Հայաստանի՝ զերծ արտաքին ունետ յարձակումէ։ Այս համաձայնութեամբ Հայաստանի գահը նուոիլ կոչուած Տրդատ-Արտաշէսի մեծաշուք ուղեւորութիւնը ցամաքի ճամբով Հռոմ, ճամբուն վրայ հանդիպած քաղաքներւն ամէն մէկին մէջ փառաւոր ընդունելութիւնը, կալսերական քաղաքին մէջ Հսում՝ նոյն իսկ ներոնի պէս շքեղութեան սիրահար կայսեր կողմէ «Ոսկի Օր» կոչուած օրը զոր ներոն կազմակերպել տուաւ ի պատիւ Հայաստանի արքային Պոմպէսուի ընդարձակ թատրոնին մէջ թագադրութեան հանդէսին համար, մտերմութիւնը որ հաստատուեցաւ կալսեր եւ հայ արքային մէջ, մինչեւ ասոր՝ ներոնը Միհրական խորհուրդներուն հրահանգելը, եւ վերջապէս հարիւր միլիոն սիստէրքի (Հաւասար իքը մէկ միլիոն անգլիական սոկի որ յարաբերական արժէքով այսօրուան ասաւը միլիոն սոկին աւելիին համագոր է) ստուգի կայսերակայի նուէրը՝ վերաշինելու համար Արտաշատը, զոր իր զօրավարը Կորրուլոն այրել տուեր էր՝ սագմական պահանջներու բերմամբ, հաւթագաւորին ցուցուցած երախտագիտութիւնը՝ ներոնիա անուանակոչութիւնը տալսվ նորաշէն Արտաշատի ի պատիւ կայսեր, այս ամէնը փայլուն նշաններն եղան համաձայնութեան մը որ Հայաստանի բարօրութեան աննըման շրջան մը կը խոստանար, եթէ շարունակուէր ներոնի նոր ուղղութիւնը երկու հզօր հակառակորդներէն, հաւասար յարգուելով։

Յ. Բ. Ենին այսպէս Պարթեւ Արշակունիներուն Հայաստանի գահը բարձրանալը լսկ գահակալին անձին փոփոխութիւնը՝ նոր տոհմէի մը անցնիլը չի նշանակեր, ինչպէս եղաւ, օրինակի համար Պոնտոսի Ձենոն-Արտաշէսի (Ենին Յ. Բ.), վրացի Միհրգատի (Յնին), եւ Արաք Սոէմոսի (159ին) գահակալութեամբ, այլ լի եւ բեղուն եղաւ բազմակողմանի կարեւոր հետեւանքներով Հայ Պետութեան, Հայ կեանքի, Հայ լեզուի մէջ Անշուշտ Տրդատ-Արտաշէսի իրեն հետ բերաւարաստիճան աւագանի մտերիմներ, նախարարներ (Ամատունիները հաւանօրէն այս թուականին էր որ եկան Հայաստան)։ Այս որ

կը պատկանէր Պարթեւ-Արշակունիներու բացառապէս կարող եւ օժտեալ մէկ տոհմին որուն պետն էր վաղարշ, եւ որ առիթ ունեցաւ Հռոմէական կալսերութեան քաղաքները եւ մեծ կալսերանիստ քաղաքը Հռոմը տեսնելու, փութ ունեցաւ կարգ կանոն մտցնելու իր կառավարութեան ներքեւ մտած երկրին մէջ։ Հոգ տարաւ կազմակերպելու երկիրը, կաղապարելով՝ Պարթեւ-Արշակունիներու օրինակին վրայ՝ արքունիքը, զիւանը, բանակը, նախարարական տոհմերու պաշտօնները, գասակարգութիւնը, թագաւորի, սպարապետի (Surenas Պարթեւաց մէջ) եւ հագարապետի (երկրին մշակութեան, շինականութեան ընդհանուր տեսուչի) պաշտօնները, եւ զեռ շատորիշ քաղաքական կարգերով, օրինագրութիւններով, եւ «կարգս կենցաղականու» մուծանելով նորոգ լորինուած մը տուաւ երկրին Այսպիսի նորսպութիւն Խորենացի կը դնէ տեղի ունեցած շատ աւելի կանուխ մաղարշակի մը օրով զոր իր եղբայրը Պարթեւաց Արշակ թագաւորը (Մեծն Միհրդատ) 150ին ն. թ. թագաւորեցուց Հայաստանի վրայ — 214 տարուան կանխում մը թուականի, զոր զժուար է արդարացնել, քանի որ բնաւ հաւաստիք չունինք թէ 189ին ն. թ. Հայաստանի թագաւոր (Երասմի հովտին) Արտաշէսին տոհմէն տարբեր տոհմէ թագաւոր եկած է նստիլ Հալաստանի զահին վրայ, եւ Ստրաբոն բացորշ կը վկատէ թէ Մեծն Տիգրան նոյն այն Արտաշէսին տոհմէն էր, — որ Պարթեւ Արշակունի տոհմէ չէր ապահով։ Շատ ապահով է որ Պարթեւական ազդեցութեան այս զրացումի թուականէն մուտ գտան աւաշեգութիւն մէջ հիւսիսային իրանեան բառերու կոյս մը (լ. նոյն երեւոյթը պատահեցաւ Անգլիա երբ Նորմանները արշաւեցին հոն և նուաճելով երկիրը նորման հարստութիւնը հիմնեցին 1066ին Երկրին լեզուն նօրման-ֆրանսերէն բառերով խճողուեցաւ, զը-

(1) Իրանեան բառերու կանխագոյն ինսանը մը եկած էր արդէն իալ լեզուին մէջ Արարական - Վարսկական տիրապետութեան օրով 610-550, որ այնքան մօտեցուցած էր իալերէնը պարսկերէնի որ Քոնուփոնի Յոյները իրենց պէտքերը հոգալու համար իալ գիւղացին լնքգինքնին կը հասկցնէին պարսկախոս թարգմանով։

մեթէ նորանալով ֆրանսերէնի հետ, հասարակ ժողովուրդին զործածած լեզուն բոլորովին ստարոտի, ուրկէ ծագում առաւ այն ժամանակի առածը «Jack would be a gentleman if he could speak french» ձաք [Ճօն կամ ձաք ժողովրդական անուն] ճէնթթւմէն կըլլար եթէ միայն ֆրանսերէն կարենար խօսիլ — բարձր քաղքինի դասին լեզուն:

309-510 դարձ ի Քրիստոնէութիւն, Պալթեւազգի Գրիգոր Լուսաւորչի ձեռամբ: Աւելորդ է շեշտել այն ծանրակշիռ հետեւանքները զոր յառաջ բերաւ կրօնքի այս փոփախութիւնը հայ ազգին, որ թէեւ արքունիքին մէջ եւ մէկ քանի թագաւորանիստ քաղաքներու մէջ 4ելլենական թեթեւ մակերեւութային մշակութիւն մը ստացած էր, սակայն իր ամենամեծ զանգուածով կը մնար արեւելեան ժազովուրդ՝ արեւելեան սովորութիւններով, բարքերով, աւանդութիւններով, զատիշարակութեամբ, մտաւորութեամբ, ընկերական սարքուածով, նոյն իսկ որսի եւ այլ գրասանքներով, Արեւելեան ազգաց խմբին հետ կապուած եւ համակիր: Այս հաւատափոխութեամբ անջատուեցաւ այս ազգախրմբէն, թիկունք զարձուց անոր, եւ իր ստաւոր սնունդին, դասախրակութեան, բարքերուն, իտէլլին համար դարձուց իր հայեացքը զէպ ի Արեւմուտք, աւելի բացալայտ՝ սահմանակից Յունաց աշխարհը՝ այսինքն զարաւոր սոսիսին Պարսից եւ Պարթեւաց:

Բայց անսպայման ամենին ուշազրաւ եւ կարեւոր ժամանակաշրջանը պէտք է ընդունիլ թէ կը հանդիսանայ 586-431, — 65 տարիներու միջնորդ, երբ քաղաքականորչն ինկած նուազած, Բիւզանդիոնի եւ Պարսից մեջ բաժան բաժան եղած, ստուեր թագաւորներվ կառավարուած (և այդ թեթեւ չնորհեն ալ զրկուիլ սպառնացուած), Հայ աղջը կենդանութեան, բարոյական ուժի մեծ կալծով մը կը բորբոքի, ինքնագիտակից, զրի եւ գրականութեան տէր, իր ազգային մշակութեան համար զպրոցներով օժտուած, ինքնութեան, ազգային ողիի եւ վերարձարձեալ կրօնի այնպիսի ուժով մը կը զինուի, որ քիչ յետոյ կարող կ'ըլլայ ինքնապաշտպանութեան զերագոյն ճիզով մը խիզախուի Պարսից անհեղազօր բուռն ուժին դէմ, երբ ձեռնարկեցին նախ ողոքանօք, յետոյ զինուորա-

կան քիրա ուժով՝ Զլ ս զաշաւկան ութեւն  
հաստատել Հայաստան՝ նոյն կրօնի կապով  
միացնել երկու գրացի երկիրները, որպէսզի  
օտար երկրի հետ համակրութիւն եւ ան-  
կէ աղղեցութիւն մռւս չգտնէ հոն։ Զը-  
րադաշտականութեան սպառնալիքը պայթե-  
ցաւ Հայաստանի գլխուն Հայ ալփարեղի  
գտիչին Մաշտոցի մահուանէն միայն Ուտարի  
ետքը։

Կարելի՞ է որ իրենց սեպհական նորից  
բական կրօնի համար այնպիսի անհաւաշար  
մարտնչում, այնպիսի սրահուանդն, ուժգին  
գիմազրութիւն ընկը վարդանանց օրով ազգ  
մը որ ժամանակակից ականատես վկայի մը  
նկարագրութեամբ [Բիւզանդ, 345ին Տիրան  
թագաւորի ժամանակին համար կը դրէ]  
Թիստանէութեան անունը իրենց վրայ ա-  
ռած էին լոկ իրը տեսակ մը մարդկային մո-  
լորութիւն եւ ոչ թէ չերմեռանդ հաւատովա  
թիչ մը հելլեն կամ ասորի լեզուները զիտ-  
ցողները քիչ շատ կ'ըմբռնէին, իսկ միւսները,  
ժողովուրդ, նախարար կամ զիւղացի, իրենց  
վարդապետուած խօսքերը կ'ընդունէին ինչ-  
պէս սաստիկ անձրեւի հեղեղ մը որ իրենց վը-  
րաւ կը հոսի, — եւ ոչ խօսք մը, կէս խօսք,  
զոյզոյ յիշատակ հետք, իրենց մտքին մէջ  
չէին առներ պահեր:

Տղոց պէս որ իրենց մանկութեան խաղալիքներուն կապուած շփադած էն, իրենց հին հեթանոսական սովորութեանց կը հետեւէին, իրենց վիպասանի առասպելական երգերը կը սիրէին եւ անսնցմավ իրենց ժամանակո կ'անցընէին:

Եւ ահա սոյն այս ազգն է որ զրոց զիւտէն, Սուրբ Գրքի թարգմանութենէն ետքը 440ի համար — վիրապրեալ ժամանակէն մէկ դար ետքը — այն հրաշալի կերպարանափոխութիւնը, հոգեկան նորոգումը կը ցուցի Պատրի Փառակեալ որո եւ նշանակուած

Այս վերածնութեան ճարտարապետն եղաւ Մաշթոց, այն հոգեկիր, բարձրօրէն ներշնչեալ, հոգիացեալ զինուորական-քարտուղարը՝ մեր Խոսրով թագաւորին արքունիքին առայօղ, որուն յիրաւի կը պատկանի երկրորդ Լուսաւորիչի տիտղոսը, եւ այս անդամ բերելով Հոյ ազգին զայգ լուսաւորութիւն — հոգիի եւ մտքի, նաև հոգիի վերագարթնումին փոլթ, որուն հետեւեցաւ մըտքինը, զի աւետարանի հռանդին էր որ դինքը

մղեց հայ սիրտին խօսելու գործիքը կերտելու, հայ այբուբէնքը, որպէսզի անով տայ հայ աղղին հայ լեզուով պաշտամունք, Ս. Գիրք, հկեղեցական մտքեր Առանց այս նորոգ աւետարանումին որմէ ծագում առաւ հայ ալրուբէնքի զիւտը, տարակոյս չկայ թէ հայ ժողովուրդը, թափուր զօրեղ ազգային ողիէ, թափուր կրօնքի տուած բարոյական ուժէ թրոմուէլ իր հասարակ արհեստաւորներէ կազմուած զօրականներուն հարկ տեսաւ կրօնքի մաքրակրօններու բարոյական ուժը տալ ընդգէմ արքաւին համար կոսուղ ազնըւատոհներուն ասպետական ողիի բարոյական ուժին] դատապարտուած էր անհետ կորնչելու:

Պէտք է գգուշանալ այս սխալ զաղափարէն թէ հայ այբուբէնքի զիւտը ուշ կամ կանուխ օր մը մէկը պիտի պարզեւէր հայ աղղին, եթէ ոչ կրօնական պէտքէ զրգուած, գոնէ աշխարհական նկատումներով արքունիքի զիւտնի իրը զործնական, օգտակար զիւրութիւն: Երականին մէջ Մաշթոցի զիւտէն առաջ, այզպիսի թելազրութիւն մը եղած էր Վոամշապուհ թագաւորին: Ասորի Դանիէլ եպիսկոպոս մը առաջարկեր էր զըրավ ասոր իր քով գտնուած հայերէն ալփարեալ բայց թագաւորը փոյթ չէր ըրած հետաքրքրութիւն հետապնդել: Միայն երբ Մաշթոց աւետարանումի իր զործէն ուշն եւ ուրուշը համակ զրաւուած, այսպիսի զիւտի մը պէտքին համար զիմեց կաթողիկոսին, և հնան առնելով Սահակը, երկուքը զիմեցին թագաւորին եւ յայտնեցին թէ ի՞նչ է իրենց ուղածը, թագաւորը պատմեց այնպիսի բան մը իրեն զրուած ըլլալը, եւ այն տեսն երկուքը յօժարեցին զարքար փոյթ առնել վասն պիտոյթն արնոցիկու:

Մաշթոց էր սր արքունական զիւտնին մէջ իր զինուրական-քարտուլարական պաշտօնը վարած ատեն, Ս. Գրքի ուշադիր ընթերցումէն (հաւանօրէն յունարէն որուն ՈՒմանկութեան արին վարժեալ) էր կը զվայ հոգեւոր կեանքի անդիմազրելի կոչում, կը թողու աշխարհական կեանքը և փափաքները, և միանակեացի խստական կեանք վարելով իր հոգեկան խաղաղութիւնը, փրկութիւնը իր զոգեկան խաղաղութիւնը, պարագանաց, լսող իր վարդապետութեան, առնթերակալ զործերուն, եւ ձառայող աւետարունական հրամաններուն:

կը մզուի ատոր մաշթոցին վրայ խորհիւ, — այն էր հայ ալփապետի հնարումը:

Մաշթոցէն սկիզբ է առնէ փոյթը, կը դիմէ Սահակի զոր պատրաստ կը զանէ ոյլ փոյթին հաւանող զործակից եւ երկուքը կը յօժարեցնեն վոամշապուհը փոյթ տանիւ այս պէտքին: Յայտնի է Կորիւնի այս հաւաստի պատմութենէն թէ ո՛րմէ է մզիչ սկզբնական շարժումը Առանց Մաշթոցի չկայ ոչ հայ ալփապետ, ո՛չ մատենազրութիւն, ո՛չ վերաբարձում կրօնի, ո՛չ ազգային զիտակցութիւն, ազգային ողի, եւ ոչ իսկ հայ ազգ:

Անշուշտ Մաշթոցի կեանքին, զործունէութեան, արժանիքներուն այս անհամեմատ մեծակշիռ կարեւորութիւնը զզալով է որ իր մահէն ետքը Յովսէփի կաթողիկոս (իր աշակերտներէն մէկը) փոյթ տարաւ մեծ Ուսուցչին-Առեւտարանողին եւ ալփապետ զրողին կենսագրութիւնը զրել տալ Մաշթոցի ըստ երեւութիւն ամենէն ձեռնհաս աշակերտին, այն է Կորիւնի Յովսէփի այս զործը վստահիլը Կորիւնի, նախամեծար համարկով զարն, քանինքինքը, քան Կորիւնի միւս աշակերտները՝ Եզնիկ, Յովհան, Տիրայր, Մուշէ Եւայլն, արդէն զօրեկապոյն հաւաստիքն է Կորիւնի ձեռնհասութեան եւ աւանդածներուն կատարեալ վաւերականութեան, եթէ չըլլաւին իսկ Կորիւնի անձնական հաւաստածները թէ իր ոսուցին Մաշթոցի վրաւ (զոր իր «Հայր»ը կ'անուանէ) սուտապատում խօսքեր վրած չէ, այլ իր մատենիկը կարգացողներուն քաջայտ իրսղութիւններ, ոչ թէ հին զրոյցներէ առնելով, այլ իրը ականատես Մաշթոցի կերպարանաց, լսող իր վարդապետութեան, առնթերակալ զործերուն, եւ ձառայող աւետարունական հրամաններուն:

Բաղդաւոր հնք ուրիմն որ ժամանակակից ամէն կերպով հաւաստարժան եւ ձեռնհաս այս աշակերտն ունինք կենսագրութիւնը այն երից մէծ մարդուն որուն հայ Սպազ կը պարտի հոգեւոր վերտանութիւն, զիր, մատենազրութիւն, ինքնազիտակցութիւն, ազգային ողի, ամէն ինչ:

Միւս կողմէ ցաւալի է տեսնել որ այս մեծակշիռ 60 տարիներուն վրայ ալնքան լոյս սփոռող այս վստահելի միակ զիրքը, առանց որու անկարելի է ունենալ հաւատք պատմութեան ոչ հայ այբուբէնի, ոչ

հայ մատենակրութեան, ոչ հայ եկեղեցական պատմութեան եւ ոչ իսկ հայ ազգի, չէ հանդիպած մեր բանասիրութեան կողմէ խոր քննութեան, հասկացողութեան, զնահատման: Ոչ միայն Կորիւնի լեզուն խրթին, մթին, անհասկանալի անդնդապտոյտ մոլորեցուցիչ հոչակուած է, բազմախառն դըւարութեամբք լի, ոչ միայն օտար լեզուի, այլ նուն իսկ աշխարհաբար հայերէնի փերածել չէ մոտածուած, ոչ միայն բնագրին մէջ գրչաղիք սխալները չեն ուղղուած, եւ իմաստը չըմբռնելով ուղիղ տեղերը խանգարուած համարելով անտեղի ուղղումներ հայթայթուած են, այլ եւ «Ճռնչական» վճիռը արձակողներ եղած են Կորիւնի հարուստ հնչական պերճ լեզուին վրայ:

Եւ սակայն, խոր եւ խնամուտ քննութիւն մը երեւան պիտի հանէր թէ Կորիւն անկայժման սքանչացման առարկայ եղած է մեր բոլոր մատենագիրներուն, եւ իր ծաւալով փոքրիկ բայց արժէքով մեծագին մատենիկը «Գանձարան գեղեցիկ ասութեանց» ճանչցուած է ամենէն, ճիշտ ինչպէս չ. Յ. Տաշեան նկատել կուտայ թէ Սուտ.Կալիսթէնէսի «Վարք Աղեքանդրին» եղած է իրեն յաջորդող զրութեանց համար:

Կարծես բոլոր մատենագիրները Կորիւնի լեզուին, արտայայտութեան վրայ իրենց հիացումին մէջ մազնիսացած, եւ անսր բարձրութեան մօտենալէ իսկ յօւսահատ, ուրիշ ճար չեն զտներ, երբ ունին պատմելու Կորիւնի պատմածներուն վեր ի վերոյ նմանութիւն ունեցող դէպք մը, եթէ ոչ բառացի բանաքաղել, ոչ միայն բառեր, բացատրութիւններ այլ և բնդարձակ հատուածներ՝ դոյզն փոփոխութիւններով պատշաճեցնելով իրենց նիւթին, յաճախ անյարմար եւ անյաջող: Եւ այս կը տեսէ հինգերորդ գարէն սինչեւ մի դար, նոյն իսկ նարեկացի, որուն լեզուի եւ բացատրութեանց, ստեղծական հանձարը պակաս չէր քան Կորիւնինը, հարկ կը համարինք ասորուշաղրաւ օրինակը մէջ բերել.

## ԿՈՐԻՒՆ

Ավայրենամիտ եւ անասնաբարոյ աշխարհն Աղուանից՝ մարզարէազէտաք եւ առաքելածանօթք եւ աւետարանաժառանգք լինէին:

## ՆԱՐԵԿԱՑԻ

Իսկ ի դատումն ընտրութեան վարժից, առաքելագէտ եւ մարզարէածանօթք եւ աւետարանաժառանգն զիտութեանց եւ այլոց ըազմաց սովորութից վայելչապէս համբուրիւ պատահեալ (Պատ. Խաչին Ապարանից)

Ակնյայտնի է բանաքաղութիւնը: Բարդութեանց մէկ փոքրիկ շրջումը, մէկ բարդութիւն ան անդամը միւսին տալը եւ փոխազարձաբար, ուրիշներ ալ ըրած են, ինչպէս Ազաթանգեղոս որ Կորիւնի «սատանայակիր և զիւամոլ»ը շրջած է «սատանայամոլ եւ զիւակիր»ի:

Բայց աղբիւներու քննութիւնը, Կորիւնի բացարձակ առաջնութիւնը եւ Կորիւնի աւանդածներուն զերակշիռ արժէքին ճանաչումը, կենսական կարեւորութիւն ունի մեր պատմութեան ճշգրիտ յօրինման համար, եւ այս մանաւանդ՝ Կորիւնի ժամանակով մօտաւոր մատենագիրներու քննութեան նկատմամբ, ինչպէս Աղազանգեղոս, Բիւզանդ, Փարավեցի եւ Խորենացի: Իինչ, իր երկհատոր հոյակապ «Արմէնիա» աշխատասիրութեան մէջ (էջ 292) այս բանին համար լեզուարանական խորոնկ քննութեան մը սաստիկ պէտքը կը զդացնէ, եւ զեռ այդ կատարուած չըլլալով, շատ բան մութ եւ անորոշ մնացած ըլլալը կը յայտնէ:

Թէ զերոզրեալ պատմիչները ամենքն ալ Կորիւնէն բանաքաղած են, լեզուարանական լուրջ եւ մանր քննութիւն մը բնաւ տեղի չի թողուր տարակուսելու, ինչպէս պիտի ցուցընենք մեր յաջորդ յօդուածներով:

Պանչէսթը

ԳԱՐԻՆԻԿ ՖՆՏՔԱՅԱՆ